

ԿԱՆՈՆԸԳԻՑԱԿԱՆ

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ՀԱՅԵԿԵՂԵՑԻՌ ՄԷՋ

Դ.

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՊԱՐԱՍՊՈՐԻԹՈՒԹԵԱԸ ԸՆՏԱԿԱՆ

Եպիփառությ կը հարցաքննէ խարսա-
ֆիւկը, ըստ առաջնոյն, չեղաելով մասնա-
արակէս ողջամիտ զարգացնեաւ թիւնը։
Տրուած լրտեւ և հաստատական պատասխա-
նին վրայ, դարձեալ կ'առաջարկէ ընծայ-
եալին՝ հրաժարիլ ամէն տեսակ հերձնաւա-
ներէ և աղանդներէ և հետեւ ուղղափառ
և սուրբ հայրերու, ճիշդ Կոչման և Մասնա-
ւոր Վարդապետութեան առենք եղածին պէս։

Եարականներէ (ԴԿ., Խմատութիւն եր-
իտային, Որ զօրինակ, Այսօր ցնծայ եկե-
ղեցի, Այսօր ցնծայ զուարեցնեալ, Որ կո-
չեցի զնեռացնեալս, Աղբիւր կենաց, Թագ
հրւսեալ երիտային, Խաչի քո Քրիստոս) և
Ծըբեցաւածներէ (Թիւք, ԺԱ. 24-27,
Խոյր, ԿԱ. 1-7, Գործ, Բ. 1-21, Ա.
Կոբիք., Բ. 6-10, Մատթ. Թ. 35-Ժ. 20)
առցը՝ Եպիփառությ կ'առնէ զաւազանը
Մարդկաւագին ձեռքէն և օրինութեամբ կու
տայ ցնծայեալին ձեռքը բախլով։

ԱՌՈ զմակուր եւ զսուրբ զաւազան ի
ձեռաց Հոգուն Սրբոյ, ունենալ իշխանու-
թիւն միսիրաւի զվարեցնեալս եւ զրտմանը
ի պէս պէս փորձութեանց՝ յուսով պատկաց.
ըստ այն. Միսիրաւեցէ, միսիրաւեցէ զծո-
դողվուրդ իմ՝ ասէ Տեր։ Եւ դու ըստ վաստ-
կոց եոց ընկայցիս զմիսիրաւութիւն Հոգուն
Սրբոյ ի նոկիչին ի մարմին են. ամէն։

Եարական (ԴԿ., Այսօր զիմանալի լու-
սուալ) և Պահպանի։

Մայրագոյն Վարդապետութեան Ա. Աս-
տիճաննէջ իշխանութիւն կը արուի Վարդա-
պետին զարգացներէլ Տիրոջ պատգամը, Ե-
տայի մարգարերէին համեմատ, միսիրաւելով
յողովուրդը իր տեսակ տեսակ փորձու-
թիւններուն մէջ, հանգերձեալ կեանքի
յոյսերով։ — Հաւատացնեալներու ընկերա-
կան կեանքին թափանցելու և կրօնքի ոյ-

ժով ատոնց վիշտերուն և տրամաւթիւննե-
րուն մէջ բարոյական թէ թիկունք ըլլաւու
իշխանութիւն մըն է արուածը։

Բ. ԱՍՏԻՃԱՆ, միւնոյն տեղը.

Եարականներէ (ԴԿ., Ցնծայ այսօր ե-
կեղեցի Աստուծոյ, Որ գերագոյն ընտրելոց
առաքելոցն, Այսօր ժաղավորդք որք ի նե-
խանուս, Այսօր երիխայնոցն ընդ մեզ,
Աստաքելոյ աղաւեյոյ, Թագաւոր փառաց,
Փաւազան զօրութեան) և Ընթերցւածներէ
(Առաքք [Խմատութ.], Է. 21-Լ. 2, Յոզէլ,
Բ. 28-31, Գործք, ԺԹ. 1-6, Բ. Կորն.,
Դ. 1-6, Մրկ. Գ. 13-19) եարքը՝ մինոյն
ձեռվ կը արուի գաւազանը։

ԱՌՈ նեղ կարողութիւն ի Հոգուն Սրբոյ՝
ընդունել եւ զեկրոդ ասիթիան Խարազոյն
Վարդապետութեան, եւ լինել միջնորդ Աս-
տուծոյ եւ մարդկան, զրիւսն յուղղութիւն
ածել, հաւահանդիս լինել ծողովդիեանն,
բարեխոսել առ Աստուծած, զգիզա սրբել,
զմեղաւու արգաւացուցնել, զանհաւասն
ի հաւաս ածել, զգէսն իմասնացուցնել,
զանօրէն յօրէնն Աստուծոյ կոչել, ուղի եւ
ժառանգ առնել Աստուծոյ։ Եւ դու լիցիս
իրեն զծան պազատու եւ արգինաւու ա-
մենեցուն, կա ըստ կանոնի կամաց Աստու-
ծոյ, զի առնելով եւ ուսուցանելով՝ մեծ կո-
չացիս յաւայութեան ծեան մերոյ իշուսի
Քրիստոփի ընդ ամենամ սուրբ։ ամէն։

Եարական (ԴԿ. Այսօր ցնծան հրեշտակք
ի յերկին) և Պահպանի։

Մայրագոյն Վարդապետութեան Բ. Աս-
տիճանը իշխանութիւն կու տայ Վարդապե-
տին առաքելական պաշտօն զարիւր։ Նա
իրը քահանայ արդէն միջնորդ է Աստուծոյ
և հաւատացնեալներու մէջ, բայց իրը քրիս-
տոնէութեան վարդապետ, առ իրաւունք
կ'ունենայ ոչ միայն պիղծերն ու մեղաւոր-
ները սրբել և արգարացնել, այս անհա-
ւատներուն կոչում ընել, տպէնները լու-
սաւորել և Աստուծոյ օրէնքները պատմել
ու քարոզել։

Գ. ԱՍՏԻՃԱՆ, միւնոյն տեղը.

Եարականներէ (ԴԿ., Ով երջանիկ հա-
սագայի, Տանն Աստուծոյ տեսանող, Այ-
սօր ցնծայ եկեղեցի ընդ անմարմանցն, Որ
յանապատէ կոչեցար, Որ յանքին ծոցոյ

Հօր, Այսօր ցնծան դասք առաքելոցն, Առատուածատունկ ինկարեր ծառ, Ցաղթող և զնոր օրհնութիւն) և Ընթերցուածներէ (Թիւք, Ժի. 1-9, Եսայի, Ժի. 1-5, Գործ, Ժ. 34-48, Ա. Կորնթ., Ժի. 28, 5-11, Ակս. Ժ. 1-6) ետքը՝ միենոյն ձեռով կը տրուի գաւազանց.

Ա՛ն եւ զերորդ ասինան վարդապետութեան կարողութեամբ Հոգուն Մրբոյ, կոչել յափաշխառութիւն զիելուցեալս, որք զիսուրեամբ եւ անգիտուրեամբ անկեալ իցեն ի հարցո չարին, վարձուցանել զիոսա յամենայն շարեաց, ուրգես զգարձուուն անառակ որդուոյն, բոլով զամենայն մեջո նոցա, եւ առով զպամունան առաջին: Եւ դու յերեւել հօտապետին՝ ընկայիս զանքառամ փառաց պսակն:

Շարական (Գկ. Արախացան զօրք երկնից) և Պահպանիչ:

Վարդապետին կը տրուի իշխանութիւն մը, որ բոլորովին հոգերանակն նկարագր/ր մը անի: Նա իրեն բրուած իշխանութեան մէջ մեղադուր հանդէս պիտի հոսեի հրշեց այն պատուական հօր, որ իր Անառակը ողջագործց և անոր որդիական բուր իրաւունքները նորէն տուաւ: Անառակ որդին՝ զիտակութեամբ մեղանչողներուն տիպարն է, որ զջուուի կու զայ դարձեալ զիտակութեամբ և ուղղակի իր հօր զիութեան կը զիմութեան կը զիմէ, յանձն առնելով ծառտյութեան յետին գործեր: Զէր սիսաւած Անտառակը Բայց հայր մըն ալ չի կրնար և չէր կրնար իր զաւակը ծառայի պէս գործածել. զաւակը զաւակ է միշտ, մանաւանդ Անտառակին պէս զաւակ մը, որ իր սիսաւը իսրապէս ճանչցած՝ ներում կը խնդրէ: Աւետարանի մէջ Անառակը կը մեկնուի մեղաւոր մարդկութեան վրայ, իսկ Հայրը՝ Հօր Աստուծոյ վրայ, որ միշտ ներող է և զթուա: Վարդապետը, իրը հայր հաւատացելոց, պարտի հայրական ներողամտութեամբ և դժութեամբ գործադրել իրեն առուած հոգեոր իշխանութիւնը:

Դ. ԱՍՏԻՃԱՆ, Շարաւային կողմ.

Շարականներէ (Գշ. Երակալի ուուրը առաքեալք, Զմարդարէ բարձրելոյն, Այսօր զուարեացեալ տօնեն, Նմանեալ Մովսիսի, Հայրապետ սուրբ և անքիծ, Հոգիդ ճշմա-

րիս. Զծնեալն ի սրբոյ կուօէն ընկալցուք, Այսօր ուրախացեալ ցնծան երկինից) և Ընթերցուածներէ (Դ. Թագ., Բ. 9-15, Եւ. Զ. 8-10, Մաղ. Բ. 4-7, Գործ, Ա. 21-26, Ա. Յովհ., Դ. 1-6, Ա. Տիր., Դ. 9-16, Յովհ. Ժ. 11-16) ետքը՝ միենոյն ձեռով կը տրուի գաւազանց.

Ա՛ն, որենակ, եւ զօրորդ ասինան վարդապետութեան, եւ իմա քեզնի վերաձայնեաց ենց մարգարեն Սայիի. Զայն բարբառոյ յանապատի ասելով: Վասի որոյ պարտ է եւ ենց եղաւուաց եւ զիտաց բարողել, համարձակ խորզել՝ առանց երեսաց եւ առանց ակնառութեան, պարզ եւ յօսակ բարողել, իմաստութեամբ եւ զիտութեամբ բարողել, կը ամբարձել, յանդիմանել, խառել եւ միշբարձել, յամապա եւ յանելոյ տեղիս բարողել, այսինքն անապահելոց եւ աւելելոց նորութիւն: Եւ Տեր մեր Յիսուս Քրիստոս լուսաւուեց զախ մաց Ֆոց, լուսաւու առնելի ի ենց զրոյ զիտութեան եւ անուանիլ ի Տեաննէ՝ քեզ դուք եք լոյս աշխարհի, եւ դարձեալ ոչ զոյ ի ենց մասն խաւարի, զի եւ բլուր ամենայն լոյս եղիցից, եւ իբրեւ զարեցակն ծագեսին յարեայութեան երեխից ընի ամենայն սուրբ բաս հրամանաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի. ամենն:

Շարական (Գշ. Ժողովեալ սուրբ հայրապետք) և Պահպանիչ:

Մայրագոյն Վարդապետութեան այս Դ. աստիճանին մէջ կը շեշտուի վարդապետին ամէնէն կարեր և միանգամայն ամէնէն դժուարին զործերէն մին. այսինքն՝ մասնաւոր ուշադրութեան և խնամքի առարկայ ընել ագէւսները, մեղաւորները և անհաւասները. սորզինետե այսպիսիններուն հոգիները անապատ և աւերակ դարձեր են: Տարակոյս չկայ որ հոգեոր փրկութեան գործը ըստն նպատակն է քրիստոնէութեան, և վարդապետը, որ կոչուած է քրիստոնէութիւն քարոզել, պարտի մասնաւորապէս ուշադրութիւնն ընել անոնց, որոնք հօգեստապէս փացած են: Մոլորած ոչխարիներու և կորուած զրամներու կը նմանին անոնք, հետեւարար մասնաւոր աշխատութիւն կ'ուզեն: — Բայց յիւրին չէ այսպիսիններուն քարոզել և դարձի բերել. վարդապետը պարտի քարոզել արձակ համարձակ և առանց քաշուելու, առանց սուր-

**ՄԻԶԱՉԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
ՆՈՒԻԻՐՈՒԱԾ**
**ՀԵՆՐ ԿՑԱԿԱՐՍՆԻ ՌԱՄՈՒՄՆԱԾԻՐՈՒԹԵԱՆ
ՕՔՍՖՈՐՏԻ ՄԷջ**

ԳԵ. 12 Սեպտեմբեր. —

Նոյն առաւտահան երկրորդ բանախօսն էր Հայոցը պետք Համազարանի Փրօֆէսոր Դիտ. Bornkamm, որ ներկայացուց «Պատմական Յիսուսը և Քարոզուղ Քրիստոսը»⁽¹⁾ նիւթը։ Պատմական Յիսուսը, ըստու, հիմնած է պատմութեան և Յայտնութեան վրայ ու կը սահմանէ երկի վրայ ապրած Յիսուսը որ եղաւ յափառենական Աստուծոյ Որդին իր հրաշալի կեանքով։ Աւետարանները այս առջնութեամբ կը ծառային որպէս պատմական աղբիւթեր։ Որպէս լրացուցիչ, բանախօսը ներկայացուց «Բարոզուղ Քրիստոսը Անոր քարոզուղ գործին ընդմշջն և նախապատմական Յիսուսի մասին արուած պազամին» (շորոշակա) հրամար Դիտ. Պորեքամ հետեւալ ստորաբաժանութիւնով զարգացուց իր նիւթ։

Ա. — Պատմական Յիսուսը. —

1. — Յիսուսի կեանքը. — Աւետարանի մը վաերականութիւնը սկզբնապէս կախում ունի իր ցուցաբերած պատմականութենէն (Lightfoot)։ Այսօրուան արմատական քըննազտութիւնը լրջօրէն նկատի կ'առնէ միայն առաքելական վկայաբանութիւնները

(*) Այս հարցը ընդլայնեցինք այլ աղբիւթերու սժանդակութեամբ։

ու անոր աչառութիւն ընելու։ Իմաստութիւն և գիտութիւն էական պայմաններն են քարոզի համար։ Ով որ չի քարոզեր իմաստութեամբ և գիտութեամբ, այսինքն՝ հեղինակութեամբ, կարելի չէ որ իր կշտամբանքն ու յանդիմանութիւնը, իր խրատներն ու մխիթարանքը աղդեցութիւն ընեն և հասնի իրենց նպատակին։

Արտապուած Լոյս Շարաքերէն, 1906
(Շարունակիլի 10)

որոնք պատմութեան մէջն կը յայտնեն կրաշագործ Աստուածը, կենցանի Աստուածը, Ան որ սահմանուած չէ Խնդիրնք յայտնելու Փիզիգական տուեաններու և միթուներու մրջոցաւ։ Յիսուսի կեանքը, միակ կարելի պատմական կեանքը, ա'յն է որուն համար առաքեալներ կը վկայեն։

2. — Յիսուսի Սնունդը. — Նոր Կտակարանի հեղինակները կը շեշտեն բէ Յիսուսի իրական Անձ մըն էր և ոչ մէ երեսութական։ ազ Յիսուս Քրիստոս մարմոզ եկեալը (Ա. Յովկ., Դ. 2)։ Ամր եղաւ ի կոչէ և եմուս ընդ օրինօք (Գաղ. Դ. 4), որոշ Ընտանիքի մը սեռած և որոշ գաւառի մը պատկանող։ Միայն երկու հեղինակներ Յիսուսի Սնունդեան պարագաները կը պատմեն, Մատթէոս (Ա.-Բ) և Ղուկաս (Ա.-Բ), այս միակ նպատակով որ չշետեն Յիսուսի մարդկային ծնունդը ի հեճուկու ամէն տեսակի սերեւութական աղանդաւորներու և միենոյն ժամանակ հաստատելու համար Անոր աստուածային ծեսումը և վախճանաբանական առաքելութիւնը։ Երկու պատմիչներն ալ կը հաղործեն բէ Յիսուս ծնած էր առանց մարդկային հայրութեան, այլ Ս. Հոգույն մրջոցաւ։ Կուսական ծնունդ մըն էր Ան։ Աւետարանական այս հաղորդավանքները ոչ մէկ բացատրութիւն կու տան այս հրաշքի մասին, այլ պարզապէս պատմական զէպքը ըստ ինքեան կ'արձանագրեն։ Ե. Brunner Կ'առարկէ ըստով որ Կուսական Ծնունդը նախ կը ջանայ բացատրել Մարդկութեան առաջնակարգ հրաշքը երկրորդական, բնախօսական հրաշքի մը միջոցաւ, և ապա կը պաշտպանէ Յիսուսը ընդդէմ Աղամական Սեղքի վարդապետութեան։

Այսուհեանդերձ եթէ նկատի առնուր Յովհաննէսան բացատրութեամբ Քրիստոնեաններու գիբրտուն ծննդեանն յայտաբերութիւնը առ յարենէ և ոչ ի կամաց առն (ամուսին), այլ յԱստուածոյն, նաև և՛ ծնեալն ի հոգուոյ հոգի լրացումը, պիտի բերութիւնք ծցելու որ Քրիստոսի ծնունդը արգիւնքն է Հոգի ներգործութեան։ այս ծեսով Սնունդը մարգկութեան համար եղաւ ա'յն՝ ինչ որ Քրիստոնեային մկրտութիւնն է անհատի մը համար։ Հոգին, ազօրութիւն բարձրելոյն», կենսատու աղդակն է նոր մարդու ծնունդին, Յիսուսի Քրիստոսի։ Այս իմաստով,